

տարիներ ուրախ եւ խաղաղ, մինչեւ որ հասաւ 817ի ահաւոր տարին՝ որ տեսաւ քրիստոնեաներու առաջին անողորմ հալածանքը։ Առաջին ձերբակալուողներուն մէջ կը գտնուէր, իրեններուն հետ միասին, Սիմոն Կիւրենացին։

Եղկելին կոկորդը պատուելու չափ կը պոռար եւ երգում կ'ընէր թէ ինքը քրիստոնեայ չէ, բայց ոչ ոք իրեն կը հաւատար։ Կինը, զաւակները եւ բարեկամները քրիստոնեայ էին, իր տունը քրիս-

տոնեաներու հաւաքատեղին էր, ինքը մէն տեղ կը պատմէր թէ իր ուսերով տարեր էր Քրիստոսի խաչը, բոլոր փաստերը իրեն հակառակ էին եւ ոչ մէկ դնով ուղեցին զինքը աղատ արձակել։

Իրիկուն մը, ի հեճուկս իր վայրենի աղաղակներուն, ամենաղժելախտ Սիմոն Կիւրենացին՝ քրիստոնեայ տիտղոսին տակ՝ կախուեցաւ կուպրով ծեփուած խաչէ մը եւ վառեցաւ իբրեւ ջահ՝ լուսաւորելու համար Ներոնի պարտէզները։

ՃԱԾԱԿ “ԲՈՒՐԱՍԱՆՔ”, ԷՆ

(Շար. տես «Բազմավեպ» 1942, էջ 64)

Աշնան հունտով սերով այն մահկանացու բոյսերէն Կէսին լոկ զա՛րմն հունտերով կը նորոգէ սերունդն իր. ինչպէս խաշխաշ զանդբագեղ Դեմետրիոսին նըւիրուած, թմրեցուցիչն անքունին, հեւքոտ հաղին ամոքիչ, Զոր ծաղկաքաղ ընելով գիշերն անձկոտ կը փնտոէ. Եւ կամ բըրուկն աքլորի արիւնազեղ բոսորած, Մանըր ծաղկի հոյլին մէջ զոռողացող բարձրավիր. Որոնց եթէ իրնամքով չամբարես սե՛րմը ցեղին Մայրերն անձետ շանզաւակ կը կորսըւին վաղամեռ: Ուրիշներու՝ կը նիրհեն վերակենցաղ արմատներն երկրի ներքեւ՝ կրկնակի սերող, բայց չուտ՝ ծիլերէն. Յաճախ արբունքն ամանոր ապաժաման փթթեքով՝ Փառքը ցեղին կը պահեն ծաղիկներով մայրենի. Ինչպէս հերուան քնաթմբիր մատնեծաղիկն ծիրանի, Նախ քան գարնան հրաւէրով նոր սերմերու հասուննալն՝ Արտավազիկ ինքն երկրէ կը ճօճէ պե՛րմ ճեղանակ: Բայց ոչ նըւա՛զ խընամքի կը կարօտին ասոնք ալ. Զի թէ լքուին բողբոջներն՝ զառամ բունէն անբաժան, Մատաղօրեայ զատրիկներն զոյզ պառաւ մօր կը մեռնին, Կամ զըսեցիկ խումբին մէջ կը խորթանայ ցեղն ազնիւ: Եօթընրլլով զեղանիստ համբաւատենչ քաղքին մէջ Դարաստ մ՛ունիմ ձեռատունկ զոր կը ջըրեն ալիքներն Տիրերիսի, Կապիտոլ սարն հոն հեռուէն կը նայի. Եւ վեհապայր տաճարին պատըսպարող հովանին Ժանտ հիւսիսէն՝ ինձ գարուն կանխաժաման կ'ընձեռէ: Ժանտ հիւսիսէն՝ ինձ գարուն կանխաժաման արտը հոն Հինդերորդ հունձքն է արդէն՝ մանուշակի արտը հոն Կը ծաղկէր խա՛ւ խաւ ծաղկի թերթիկներով երկնազոյն. Արուսեակին հրաւէրով պատուհանէն կիսաբաց

Անուշահոտ կը բուրէր ներսը զեփիւռ զմայլելի .
 Թէպէտ խոնարհ , ամօթխած սաղարթին տակ թաքչէլն ,
 Քաղցրածաւալ սիւքն՝ անոնց կ'ըլլար մատնիչ եւ դուշակ .
 Սակայն , աւա՛ղ , կապտելով տակաւ տակաւ գեղն ու բայր
 Օտարախորթ մէկ սերունդ՝ մայրենի տիպն անըքեց :
 Դժնէ տոյժէն փորձ առած պատուէր կու տամ ես քեղի ,
 Մի՛ երբեք թո՛յլ տալ անոնց տիրել արտին ինքնագլուխ .
 Այլ դուն քեղմէ ամրան գա՛ղջ եղանակին՝ բողբոջներն
 Բաժնէ՛ ճեռու մայրերէն կտրատելով նուրբ կապերն ,
 Ոլով անոնք միսսին շղթայաշար կը հիւսուին :
 Թող քաղահան տարագիր մէկնին պարզեր բարդերէն ,
 Դէպի վատթարն ընտիրն ալ՝ է հակամէտ իյնալու ,
 Զերդ մանկլաւիկ յուսին՝ դիւրանախանձ սիրով վառ :
 Թաւրընջակին չե՞ս տեսներ գեղը ի՞նչպէս կ'այլայլի .
 Գարնան ծալկանց կարապետ կարմիր եւ չէկ փըթիթով ,
 Խարտիչագեղ եղերքով բոլորածիր նարօտուած ,
 Թէ մօտն յանկարծ միակ պարզ տեսնէ ծաղիկ մը ճօճող ,
 Կը նախանձի յուսին վատնելով բա՛րդ բարդ թերթերն :
 Զանդիկին իսկ չե՞ս նայիր կապոյտերանդ , ձիւնաթոյր ,
 Գոյներն ի՞նչպէս կը փոխէ , դրժէ զարմին թերթերուն :
 Ոսկեծաղկին ալ յողգողդ բարքին յաճախ փորձն առի .
 Տոհմիկ խմբակ մ'ունէի ես յողնազարմ , բաղմաթերթ ,
 Ու խուռներամ բոլորէն կաղմեցի փունջ երփնատունկ :
 Առջի աշնան կ'ընծայէր զըւարձառիթ տեսարան ,
 Զին սիրամա՛րգը կարծես շըձէր գրախտին մէջ՝ յութի՞ն
 Տակ արեւուն , ամփոփ , կլոր՝ գեղով պոչին խատուտիկ :
 Եկաւ զըւարթն այգեկութ , բայց յոյսս անփորձ խարեցին ,
 Ոսկեծաղկին պարզ էին թերթերն , փոխուա՛ծ եւ գոյներն :
 Ինչո՞ւ մանրե՛րը թըւեմ , հաշուի չեն զար մանրիկներն .
 Փըթինազարդ բուրաստանն այդուն ճեմով իբր օրիորդ՝
 Անփութօրէն առած կանդ՝ ծաղիկներու քով անարդ ,
 Գեղեցիկներն ընտրանքով հաւաքած փունջ կը կաղմէ՝
 Հարեւանցիկ անոր պէս , ծաղիկներէն մանրերամ ,
 Կ'աւանդեմ ծա՛նր աշխատա՛նքը մէծերու(1) իւղնամքին :
 Հաստ մը չըկայ անոնց մէջ զոհար վարդին զուղակչիու .
 Լոկ մէխակին կը պահուի մըցելու փառքն անոր հետ ,
 Երկրայելով իսկ ելքին անսպարակի պայքարին :
 Երկուքն ալ ե՛ն զունազեղ , վայելչահիւս , քաղցրաբոյր .
 Բայց է մէխակին այրական՝ գեղովը քաջ պարմանի ,
 Ու զգայութեանց կաղղուրիչ խառըն բոյրով ինկեղին :
 Անոր գեղին փոփոխումն հարիւրերիեան ես տեսայ ,
 Կարմրագունակ եւ խարտէշ , ձիւնանըման , չիկորակ ,
 Եւ զեռ շատեր՝ զերդ բանուածք նըկարակերտ ճարտարի ,
 Կամ թերթերուն բոլորակ ժապաւէնովն իրենց շուրջ :

(1) Մեծ , այսինքն կարեւոր , գեղեցիկոյն ծաղիկներու :

Կը հայցէ ջանք յարատեւ, անվերջ դգուանք կը սերէ,
Աշխատանքիդ սակայն չի' տար զղջալ ի՛ր ծիւերով:
Թէպէտեւ զուրկ բընութեամբ սերմէ տոհմիկըն այն ցեղ՝
Կրկնակի փառքն իր զարմին յաւերժակայ կը կանդնէ:
Հաղիւ գիշերն ըսկըսի տիրել դարձեալ լոյս օրուան
Դեռ ըլհընչած ամպերէն կուիչը խեղուկ կոռւնկներու,
Մատաղամայր արմատին տնկէ՛ աչքերն ի սերունդ,
Իսկ ուղէներն մայրերու, պառաւ՝ ծըռէ՛ տաշտաթաղ,
Մինչ հաղիւ հազ արտերէն ճեմի խարտեաշ Դեմետրէն.
Ամառն ի բուն հողին տակ պահէ՛ երկճիւղ ծալ երիթ,
Մինչեւ ոստէն ճեղքուած աղուամպեր արձակուին.
Այնուհետեւ մէկդի ա՛ռ շուրջի գուրձով բոլորակ
Քեզի պատրաստ նորատունկ դարնան ատեն ծաղկելու:
Ծընկակապ ծիլ կը բուսնի եւ մէն մի նուրբ ծունրի քով
Երկու կողմէն մահկի պէս կ'ոլորուի զոյդ տերեւիկ.
Եընամէ՛ միշտ, միշտ մաքրէ՛ տերեւը գօս ու դեղին,
Եղէդ մ'իրեւ դրած նեցուկ՝ ցողունին քով դիւրաբեկ,
Ողորակապ վեր բոնէ տըկարն ոտքով ինքնիրմէ:

Թրդմ. Հ. Մեսրոպ ՃԱՆԱԾԵԱՆ
(Շարունակելի)

ԳԵՐՊ. ԵՐՈՒԱՐԴ ՀԻՒՐՄԻՔ



ԵՐԵԿՈՅԵԱՆ ԶԳԱՅՆՈՒԹԻՒՆՆԵՐ

Ա.

Հոգիս կարօտ լոյսի յետին շիթերուն՝
Կը բարձրանամ, կը բարձրանամ տարփագին,
Վեր այս մութի պարունակին յարածուն՝
Ու ուրուրի թեւերուն պէս դիւային,
Արեւելքի հորիզոնէն լայնալով:
Պատել կու զայ աշխարհն իր սեւ պատեանով:

Իջած է ա՛լ բաժակին պէս հրարուխի
Լերան կատարն այդ՝ հուր հրայրքով բըռընկած՝
Դուրս կը ժայթքէ հեղեղ ոսկւոյ, արծաթի.
Ու կը կերտէ ամպերու վրայ երկնայած
Հաղարգունեան երազանքի կղզիներ,
Անմահութեան կապոյա ծովուն մէջ երեր:

Բ.

Կը բարձրանամ, թողած մարդիկն ու հաճոյք,
Սա մենասէր բլրան գաղաթն առանձին,
Համատարած անդորրին մէջ, խուսափուկ
Արեւուն ա՛չք յառած՝ հոգեոյս սափարին
Փոխանցելու ճառագայթներն իր մարմբուն.
Հոգիս ա՛յնքան ունի կարօտ տոշորուն:

Արեւն ահա՛ հըպած լերան կատարին՝
Մօս է կռնակին անցնելու, մօս հալելու.
Դունդն հըրաշէկ, լոյսի հընոց ահապին,
Կը թափթթէ յետին կայծեր կենսատու.
Մինչեւ կողմ'ըը բարձրաբերձ հսկային
Պարուտակին մէջ մանիշակ՝ կը սաքրին:

Ո՛չ, ի նէ խաղաղ ու թաւշային իրիկուն.՝
Բըլուր ու զաշտ օծուած լոյսով կը հանգչին,
Լոյսով՝ որ կես կը ծաւալի թաթաւուն,
Ու համբոյրին տակ կը զզուէ կաթողին
Ծան ու ծալիկ, թուփեր, արտեր ծարաւի
Գիշերային տամուկ ցողին փարելի:

Միջոցին մէջ կը թրթըռայ բազմալար
Լոյսի, զոյնի, հովի անոյշ գգուանքին
Հեղակարկաջ զաշնակութիւնն հոգէառ...
Մեղրածորան ալիքներն ինձ կը հասին,
Զոր հեշտագին կ'ըմպէ հոգիս չիթ առ չիթ
Յաւերժութեան անմահ ջուրին պէս վըճիս: